

Բ Ե Չ Մ Ե Վ Է Գ

Օ Ր Ե Գ Ի Ր

ԲՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԵԱԿԱՆ, ԵՒ ԲԵՆԵՍՒՐԵԱԿԱՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ը Յ

Գ. ՏԱՐԻ, Թ.Ի. 8.

1845

ԱՊՐԻԼ 15.

ԲՆԱԿԱՆ Գ Ի Տ ՈՒ Թ Ի Ի Ն

ԲՆԱԲԱՆ ՈՒ Թ Ի Ի Ն

() Դ ա շ Կ :

() ԴԱՉԱՓ կամ Դանրաչափ՝ կըսուի ան գործին՝ որով կ'իմանանք թէ իրիկուան կամ վաղուան օդը աղէկ պիտի ըլլայ թէ գէշ : Ըս գործիքը 30 բթաչափէն քիչ մը երկայն ապակէ շիտակ խողովակ մըն է՝ մատի չափ հաստ . խողովակին մէկ ծայրը գոց է, մէկալ ծայրն ալ ծուռ ու բերանը բաց . աս կեռ կողմը պզտի գնտակ մը կայ՝ մէջը սնդիկ լեցուցած . աս սնդիկը ինչուան 28 բթաչափ կրնայ բարձրանալ խողովակին մէջ, որովհետեւ խողովակին մէջի օդը հանած է . հոն հասնելէն ետքը մթնոլորտին սիւնակին հետ հաւասարակչիւ կ'ըլլայ և չկրնար բաց կողմէն թափիլ : Երբոր օդը թեթեւ կ'ըլլայ, բաց կողմէն սնդիկը քիչ ճնշելուն խողովակին մէջի սնդիկը կը ցածնայ . իսկ երբոր օդը կը ծանրանայ, աւելի շատ կը ճնշէ գնտակին մէջի սնդիկը . անով խողովակին մէջ եղածը վեր կ'ելլէ : Ընձրե գալու որ ըլլայ խողովակին սնդիկը վար կ'իջնայ, որովհետեւ օդուն մէջ շատ գոլորչիք ըլլալուն՝ գնտակին մէջի

սնդիկին վրայ քիչ կը ճնշէ : Երբոր օդը աղէկ պիտի ըլլայ, խողովակին սնդիկը վեր կ'ելլէ . վասն զի օդը չոր ու մէջը քիչ գոլորչիք ըլլալուն՝ աւելի առաձգական կ'ըլլայ, ու գնտակին մէջի սնդիկին վրան ալ աւելի ճնշում կ'ընէ :

() Դ ա չ ա ի շ ի ն ե լ ու հ ա մ ար գ լ խ աւ որ գ ի տ ե լ ի ք ն երը ասոնք են .

Ա . Խողովակին վերի ծայրը խիստ ամուր գոցուած պիտի ըլլայ . այսինքն խողովակը շինելէն ետքը՝ ան ծայրը կրակի ցցընելու է, ու ապակին հալեցընելով՝ միացընելու է :

Բ . Սնդիկը լեցընելէն առաջ խողովակին մէջի օդը բոլորովին պարպելու է . չէ նէ սնդիկը վեր վար չիջնար, ու խողովակին մէջ մնացած օդը հոնտեղի սնդիկը կը ճնշէ, որ բաց բերնէն դուրս կը թափի :

Գ . Խողովակին ետեւը կամ քովը մետաղէ տախտակ մը պիտի ըլլայ, որուն վրայ նշանած ըլլան աստիճանները . աս աստիճանները կը ցուցընեն սնդիկին բարձրացած ու ցածցած չափը : Ընէնէն վերի գիծը կը ցուցընէ սնդիկին խիստ բարձր եղած չափը, որ վա-

1 Գ. Գ. Baromètre.

րի գնտակին երեսէն չափելով 29 բթաչափի կը հասնի . աս գծին դիմացը գրուած կ'ըլլայ անփոփոխ . այսինքն թէ օդը շատ աղէկ է : Լ'մենէն վարի գիծը , որ նոյնպէս գնտակին երեսէն առնելով քսանըեօթներորդ բթաչափը կուգայ , կը ցուցնէ սնդկին խիստ ցած աստիճանը . աս գծին դիմացն ալ գրուած է ճրթի : Լ'սկէ մէկ աստիճան վեր , այսինքն 28 բթաչափին դիմացը գրուած է փոփոխական : Լ'սկէ քիչ մը վար եղած գծին առջևը գրած է կողմ անչրե . վասն զի հոգն ալ անձրեային օդի պէս խողովակին սնդիկը կ'իջեցնէ . Շատերը այլևայլ ձևերով կը շինեն օդաչափը . մեր հոս բացատրածը ամենէն պարզն է :

Չ քաշարժ ' երկաթի ճանապարհ :

Շ ԻՒԹԼԸՎՈՐԹ անգղիացին նոր կերպով ջրաշարժ մեքենայ մը առաջարկեց , և հրամանագիր առաւ որ ինքը միայն կարենայ գործածել աս գիւտը երկաթի ճամբաներու վըրայ : — Եքենային շարժիչ գորուծիւնը ջրին վազուածքը չէ , հապա ջրին ճնշումն է . այսինքն որովհետև 32 ոտնաչափ բարձրութե՞ ջրին սիւնակին ճնշումը հաւասար է ամբողջ մթնոլորտի մը ճնշմանը , հեղինակը մտածեր է որ ջրին սիւնակը թէ որ 60 մեթր բարձրացընելու ըլլայ , անոր տուած ճնշումը հինգ կամ վեց մթնոլորտի ծանրութեան կը հաւասարի , աս գորուծիւնը 'ի գործ դնելու ըլլայ՝ մեքենայ մը շարժելու նէ , մեքենան մէկ ժամու մէջ 44 քիլոմեթր տեղ կրնայ վազել : Ըստի մտածեց որ երկրթէ ճամբուն երկայնութեանը վրայ շինուին ջրի զանազան ընդունարաններ՝ 60 մեթր բարձրութեամբ , և ան ջուրը խողովակներով հաղորդուի շարժիչ մեքենային : Լ'ս բանիս

1 9.2. Hydromoteur.

գործածութիւնը որչափ ալ դժուարին երևնայ , հեղինակը ամենայն վստահութեամբ կը խոստանայ որ չէ թէ միայն կը յաջողի , հապա նաև գործածութիւնն ու ծախքն ալ հասարակ շոգեկառքերէն անհամեմատ կերպով աւելի շահաւոր կ'ըլլայ :

Ս ԵՑ ԴԻՊՈՒՆ :

ՈՒՍ կոմսը Լ'նգղիայի մէջ հայելադիտակ մը շինել տուաւ որ միայն հայլին ծանրութիւնն է 1015 քիլոկրամ . խողովակին մէջի տրամագիծն է 2 մեթր ու 40 հարիւրամեթր . խողովակին երկայնութիւնը 23,50 : Լ'ն խողովակը հաստ տախտակներէ շինած է՝ երկաթէ շրջանակներով կապուած , և բոլորը մէկէն հաստատուն ծխնիներու վրայ կը պտըտի : Լ'ս հսկայաձև դիտակը չկրնար երկընքին ամէն դին դառնալ , հապա հազու թէ միջօրէին երկու կողմը եօթնական աստիճան . անոր համար երկու հաստատուն պատերու մէջ կախուած է աս դիտակը , ու մեծամեծ անիւներով ամէն մէկ վայրկեանին յարմար հորիզոնական շարժում կ'առնէ միջօրէականին վրայ . հակաքարշ ծանրոցներով ալ դիւրաւ կ'ելլէ ու կ'իջնայ՝ ինչպէս որ դիտողը ուզէ :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Փարբանի մակը :

Լ'ԵՂՈՍԻ կոկորդիլոսին մասնաւոր թշնամին մէկ պզտի կենդանի մըն է որ հիլոս կամ Փարբանի մուկ կ'ըսուի : Լ'էլորդապաշտ Լ'գիպտացիները կոկորդիլոսը աստուծոյ տեղ դրած կը պաշտէին . անոր նուիրած էին Լ'քսինոյէ քաղաքը , ու սատակը իրենց թագաւորներուն գերեզմանին